

Այսօր Պետրոս վէմ պատրաստէր, տաղաւարաց հիմն արկանէր,
Բայց Յիսուս խորան շինէր՝ իւր սիրելեաց տեղ պատրաստէր,
ԱՇ ցընծայ, այ ցընծայ սուրբ ճգնաւորք եւ զուարձանայ:
Այսօր Հոգին ամպ երեւեալ իւր էակցին հովանացեալ
Ճառագայթիւր զփրքիկչն յայտնեալ, առաքելոց գունդքն հանգեալ.
ԱՇ ցընծայ, այ ցընծայ, սուրբ Առաքեալն եւ զուարձանայ:
Այսօր Հայր յամպոյն ձայնեալ եւ Միածնին իւր վրկայեալ
Դա է որդին իմ մարմնացեալ, Հոգւովս ի դմա եմ հաճեցեալ.
ԱՇ ցընծայ, այ ցընծայ, երկինք երկիր եւ զուարձանայ:

Ա Դ Ա Կ Ն Ի

ԺԵ

Իր անհրահանգ ընկերներէն աղա-
տելէն ետքը, Օրսոյ ճամբան կը շարու-
նակէր, աւելի բարեկամները գանալուն
ուրախութեանը վրայ մտածելով, քան
թէ թշնամիններն իր առջեր գտնալու
վախէն պաշարուած: — Պիտի բռնա-
դատուիմ ան դատաստանին համար որ
այդ ցածազգի Պարրիշիններուն դէմ
պիտի բանամ, կ'ըսէր մաքէն, Պասդիա
երթալու. աս առթով Նէվիլ օրիորդին
ընկերութիւն կ'ընեմ դէպ ՚ի հոն եր-
թալու. անկէց ալ կրնանք մէկտեղ Օ-
րէցցայի ջրերուն երթալու: Յանկարծ
մանկութեան յիշատակները միտքն ե-
կան ու յիշեց այն նկարակերտ տեղը.
մորքով ինքզինքը կանաչազարդ մար-
դագետնին մէջ գոտաւ ծեր շագանակի
ծառերու քով: Դալար խոտին վրայ, ուր
սփռած կապոյտ ծաղկըները կարծես
թէ աչքեր էին որ իրեն կը նայէին, կը
տեսնէր զիւղիա իր քովը նստած, և
մէկտեղ մոտերմաբար կը խօսէին: Այս-
պիսի քաղցր մտածութիւններ մորքին
մէջ յեղյեղելով, ուշագրութիւն չէր ը-
ներ քալած ճամբուն: Մէյ մ'ալ յան-
կարծ ձին կանկ առաւ. որովհետեւ պըզ-
աի Քիլինան դիմացն առեր էր ու սան-
ձէն բռներ:

— Ո՞ւր կ'երթաս, Օրս՝ Անտոն, ըսաւ
աղջիկը. չես դիտեր որ թշնամիդ հոս
մօտիկ է:

— Թշնամիս, աղաղակեց Օրսոյ բար-
կութեամբ թօթափելով իր ախորժելի
երեսակայութիւնները. ուր է:

— Հոս մօտ է Օռլանտուչիոյ. քեզի
կը սպասէ: Ետ դարձիր, ետ դարձիր:

— Կը սպասէ ինծի. տեսադր զինքը:

— Այս, Օրս՝ Անտոն. ես թուփերուն
մէջ պառկեր էի՛ երբոր ինքը անցաւ.
չորս գին կը նայէր դիտակով:

— Ո՞ր կողմէն կ'երթար:

— Հոնտեղէն վար կ'իջնար դէպ ՚ի
այն կողմն ուր դու կ'երթաս:

— Շատ աղէկ. չնորհակալ եմ:

— Օրս՝ Անտոն, չես սպասեր հօրեղ-
բօրս. քիչ ատենէն կը հասնի, և ան ա-
տեն ապահով կ'ըլլաս:

— Մի վախսեր, Քիլինա. ես պէտք
չունիմ հօրեղբօրդ:

— Թէ որ կ'ուղես, առջեկդ երթամ:

— Պէտք չէ:

Եւ մորակելով ձին, աղջըկան ըսած
կողմը գնաց:

Սկզբան բարկութեամբ աչքը դար-
ձած՝ ըսեր էր մաքէն թէ ձեռքէ չփախ-
ցընէ աս առիթն Օռլանտուչիոյի ցա-
ծութիւնը պատժելու, որ կերած ապ-
տակին վրէժն առնելու համար՝ ձիու
մը ականջը ճղքեր էր. Ետքը քաղաքա-
պետին տուած խոստմունքը, մանա-
ւանդ Նէվիլ օրիորդը չտեսնելու վախը

միտքը փոխեցին և գրեթէ կը փափաքէր որ չպատահի Օռլանտուչչիոյի։ Յետոյ իր հօրն յիշատակը, ձիուն եղած նախատինքն, և իր թշնամեաց սպառնալիքը նորէն բորբոքեցին բարկութիւնը, անանկ որ կ'ուզէր գտնել թշնամին, դրգուելզանիկայ ու մենամարտիլ հետը։ Այսպէս իրարու հակառակ զիտաւորութիւններով տաղնապած, առաջ կ'երթար, բայց խոհեմութեամբ, աղէկ զննելով թուփիերն ու ցանկապատ տեղուանքը, երբեմն ալ կանկ առնելով՝ այն տարտամձայներուն ականջ զնելու համար, որ դաշտորէից մէջ կը լսուինքիլինայէն բաժնուելէն տասը վայրկեան վերջը (առաւօտեան ժամը ինն էր), սաստիկ զարուվար բլուր մը հասաւ։ Ան նեղ ճամբան ուսկից կ'անցնէր՝ նոր այրած անտառի մը մէջէն կ'անցնէր։ Գետնին վըրայ առատ մոխիր սփուած էր, և ասդիս անդին քանի մը թուփիեր ու քանի մը հաստ ծառեր թէպէտ կրակէն սեցեր ու բոլորովին տերևաթափ էին՝ առանց կենդանութեան հետքի մը, ոտքի վրայ էին։ Այրած անտառ մը որ կը տեսնային մարդ, հիւսիսային աշխարհ մը փոխադրած կը կարծէ ինքզինքը ձմեռնային եղանակով, և կրակին լափած տեղեաց ցամաք մերկութիւնը շրջակայից ակնախտիղ կանաչութեան հետ խառնուելով՝ աւելի տիսուր ու անպատ կ'երևցընէ զանոնք։ Բայց այս լերկութիւնն անախորժ չէր Օրսոյի աս միջոցիս։ որովհետեւ բաց տեղույ մէջ թըշնամիքը չէին կրնար դարան զնելիրեն։ Այրած մաքիէն ետքը կու գային շատ մը մշտկուած արտեր, որոնց շրջապատը, ըստ սովորութեան երկրին, քարէ պատեր քաշած են՝ քիչ մը բարձր։ Ճամբան այս պատերուն մէջէն կ'անցնէր, ուր ասդիս անդին տնկուած շագանակի ծառերը՝ հեռուանց խիտ անտառ մը ձեացուցած կ'երևային։

Օրսոյ ստիպուելով դարուվար տեղոյն վրայ ձիէն վար իշնալու, սանձը ձիուն վզին վրայ թողուց, և արագութեամբ վար կ'իշնար մոխրին վրայէն քալելով. երբոր քսանըհինգ քայլի հե-

ռաւորութեամբ մօտեցաւ քարաշէն պատի մը, որ ճամբուն աջ կողմն էր, ճիշդիր զիմացը տեսաւ նախ հրացանի մը ծայրը, ետքը զրուխ մը պատէն վերբարձրացած։ Հրացանը քիչ մը վար առնուածին պէս, Օրսոյ ճանչցաւ զՊուլանտուչչիոյ որ հրացանը պարպելու վըրայ էր, մէկէն ինքն ալ իր հրացանը շտկեց. երկուքը իրարու վրայ նշան առած ատեննին քանի մը մանրերկրորդ իրարու նայեցան այնպիսի նեղքին այլայլութեամբ մը, որ ամենէն կտրին մարդը կը զգայ սպաննելու կամ սպաննուելու միջոցը։

— Վաստ, ցածազգի, պոռաց Օրսոյ . . . Դեռ խօսքը բերանն էր, Օռլանտուչչիոյի հրացանին լցուը տեսաւ, և գրեթէ նոյն մանրերկրորդին ուրիշ հրացան մըն ալ պարպուեցաւ իր վրայ՝ ճամբուն մէկալ կողմէն. Օրսոյ չէր տեսած զասիկայ պարպողը, որ ուրիշ պատի մը ետև դարանած էր։ Օռլանտուչչիոյի գնտակը ձախ թեւը մտաւ ծակեց. երկրորդը կուրծքին եկաւ, զգեստը պատուեց, բայց բարեբազզարար դանակին պողպատին հանդիպելով՝ տափկեցաւ վրան ու թեթև նեղութիւն մը պատճառեց։ Օրսոյի ձախ թեւը ազգերը վրայ ինկաւ անշարժ, և հրացանին եղէզը վար ծուցաւ քիչ մը ատեն. բայց մէկէն վեր առաւ զանիկայ, և աջ ձեռքովը միայն զէնքն ուղղելով՝ պարպեց Օռլանտուչչիոյի վրայ։ Թշնամիոյն գէմքը, որուն հազիւ հազ աշուրները կը տեսնէր, պատին ետին աներեսութացաւ։ Օրսոյ ձախ կողմը դառնալով՝ երկրորդ հարուածը պարպեց միւսին վրայ, որ ծուխով պատած ըլլալով՝ հազիւ հազ կը տեսնուէր։ Այն անձն ալ աներեսութացաւ։ Այս հրացանի չորս հարուածներն անհաւատալի երազութեամբ իրարու յաջորդեր էին. և ոչ իսկ կիրթ զինուորք կարգաւ հրացան պարպած ատեննին՝ սակէց շուտ կը նետեն։ Օրսոյի վերջին հարուածէն ետքը՝ լրութիւնը տիրեց։ Իր զէնքէն ելած ծուխը ծանր ծանր դէպ 'ի երկինք կը վերանար. պատին ետին շարժմունք չէր տեսնուեր, և ոչ թեթև

ձայն մը կը լսուէր : Թէ որ թեխն ցաւը չըլլար , կրնար կարծել որ այն մարդիկն որոնց վրայ պարպեր էր զէնքը , իր երևակայութեան ծնունդն էին :

Օրսոյ սեպելով որ երկրորդ անդամ մ”ալ կը պարպուին հրացանները , քանի մը քայլ առաւ ու կրակէն մնացած ծառի մը ետեր քաշուեցաւ : Հոն ծընկուներուն մէջ անցուց հրացանը , ու աճապարելով լեցուց զան : Սակայն ձախ թեխն վէրքը սաստիկ կը ցաւէր , անանկ որ կարծես թէ ծանր բեռ մը կը վերցընէր : Կը մոտածէր թէ ի՞նչ եղեր էին իր հակառակորդքը . թէ որ փախած էին , թէ որ վիրաւորուած էին , տերեներու ձայն մը՝ շարժմունք մը անտարակոյս լսած կ’ըլլար : Մեռեր էին արդեգք . կամ մանաւանդ թէ պատին ետեն ամրացած , չէին սպասեր առթին որ նորէն զէնքերնին իրեն վրայ պարպեն : Այսպիսի երկրայութեամբ պաշարած , և տեսնելով որ ոյժը կը նուազի , աջ ծունկը գետին դրաւ , վիրաւորած թեշը միւս ծունկին կոթընցուց , և ապաւինած ծառին մէկ ճիւղին վրայ հաստատեց հրացանը : Մատուները գայլախազին երկաթին անցուցած , աչքը պատին վրայ սկեռած , ականջը տնկած ու իցէ ձայն մոտիկ ընելու , քանի մը վայրկեան անշարժ կեցաւ , որ դար մը երևցաւ իրեն : Վերջապէս իրեն ետեի կողմէն հեռաւոր ձայն մը լսուեցաւ , և քիչ ետքը շուն մը նետի երազութեամբ բլրէն վար իջնալով , իր քովը կանկ առաւ ու պոչը կը շարժէր . Պրուսդոյ էր , աւագակներուն աշակերտն ու ընկերը , որ իր տիրոջ գալուստը կ’իմացընէր . Օրսոյ անհամիներութեամբ սպասեց անոր : Շունը քիթը վեր տնկած անհանդարտութեամբ կը հոտուըտար՝ մօտաւոր պատին կողմը դարձած . մէյ մ”ալ յանկարծ խորոնկ ձայնով մը վնկվընկաց , ցատքեց անցաւ պատը , և անմիջապէս ետքը պատին վրայ տեսնուեցաւ , ուսկից անշարժ աչքով կը նայէր Օրսոյի վրայ , զարմանք ցուցընելով՝ որչափ որ շուն մը կրնայ զարմանք ցուցընել . ետքը նորէն քիթը վեր տնկեց ,

բայց այս անգամ միւս պատին ուղղութեամբ , և անոր վրայէն ալ ցատքեց : Մանրերկրորդէ մը ետքը՝ ան պատին վրայ ալ ելաւ , առջինին պէս զարմանքով ու անհանդարտութեամբ . Ետքը անտառին մէջ նետուեցաւ , պոչը ուղքերուն մէջ առած , միշտ Օրսոյի նայելով , և կամաց կամաց քովընտի հեռանալով , ինչուան որ քիչ մը տեղ հեռացաւ անկէ : Ան ատեն նորէն սկսաւ վազել , և առաջին երազութեամբ բլրէն վեր ելլելով՝ ընդ առաջ վազեց մէկու մը , որ շուտ շուտ առաջ կու դար :

— Հասիր քովս , Պրանտոյ , աղաղակեց Օրսոյ՝ երբոր յուսաց որ ձայնը կը հասնի :

— Ո՞հ , Օրս՝ Անտոն , վիրաւորուերես , հարցուց Պրանտոլաչիոյ շունչը հատած համանելով : Ո՞ր կողմէ է վէրքը :

— Թևս :

— Թևդ . բան չէ : Խոկ թշնամիդ :

— Կարծեմ անդին խրկեցի :

Պրանտոլաչիոյ իր շան ետեէն երթալով , մօտի պատին գնաց , և ծոելով մէկալ կողմը նայեցաւ : Եւ զլիսարկը հանելով զլիսէն ,

— Բարձ , ըստ , Պ . Օռլանտուչիոյ : Ետքը Օրսոյի դառնալով , ծանր կերպով մը լսաւ . — Ահա ասանկ կ’ըլլայ մէկուն բանը բուսցընելլ :

— Կ’ապրի գեռ , հարցուց Օրսոյ՝ հազիւ հազ շունչ առնելով :

— Զէ չէ , գնտակիդ ցաւը թող չէ տուած : Վայ թշուառութեանս , ան ի՞նչ ծակ . աղէկ հրացան . դիւրաւ մարդու ըղեղը կը փշրէ : Գիտես , Օրս՝ Անտոն , երբոր լսեցի՝ քի՛ֆ քի՛ֆ , ըսի ինքիրենս , Մեղք , Օրսոյի բանը կը լմընցընեն . բայց ետքը երբոր լսեցի՝ պո՛ւմ պո՛ւմ , անդղիացի հրացանն է որ կը խօսի , ըսի : ... ի՞նչ է , Պրուսդոյ , ի՞նչ կ’ուզես ինծմէ :

Շունը միւս պատը տարաւ զինքը . Պրանտոլաչիոյ ափշած՝ Աս ի՞նչ բան է , աղաղակեց , կրկին հարուած . կը տեսնուի որ վառօղը սուղ է , որովհետեւ աղէկ ինսայութեամբ կը գործածես զայն : — Հոգիդ սիրես՝ ի՞նչ եղեր է , հարցուց Օրսոյ :

— ԱՌ մի ձեացըներ . գուորսերդ գետին կը ձգես , և կ'ուզես որ ուրիշները ժողվեն : . . . Պարրիշինի փաստաբանին ժառանգութիւնը հիմա որուն պիտի անցնի :

— Ի՞նչ , Վինչէնդէլլոյ ալ մեռեր է :

— Անանկ մեռեր է՝ որ ալ չկրնար ըլլալ : Մեր դլուխը ողջ մնայ : Եկուր տես Վինչէնդէլլոն . դեռ ծնկան վրայ է՝ դլուխը պատին կոթընցուցած : Կարծես թէ կը քնանայ . կրնայ կապարեայ քուն ըսուիլ . խեղճ տղայ :

Օրսոյ սոսկումնվ դլուխը մէկդի դարձուց . — Ապահնվ ես որ մեռեր է :

— Դու Սանքիէրոյ Գորսոյի նման ես , որ մէկ հարուածէն աւելի չէր նետեր : Կրկին հարուած . ասկէ ետքը իմ բանս չէ հրացան պարպելը . երկու հոգի երկու հարուածով . երկու եղբարք : . . . Թէ որ երրորդ հարուած մին ալ նետած ըլլայիր , հայրերնին կը սպաննէիր . . . բայց ինչ և իցէ , անիկայ ուրիշ ատենուան կրնայ մնալ . . . ի՞նչ հարուած , Օրս' Անտոն . . . և ինծի պէս մարդը այսչափ ատեն է որ չկրնար կրկին հարուած իջեցընել պահպանութեան զինուորաց զըլուխը :

Աւազակը խօսելու միջոցը՝ միանդամայն Օրսոյի բազուկը կը զննէր և դանակովն անոր զգեստին թէնը կը ճգրէր :

— Բան չկայ , ըսաւ : . . . Ան ի՞նչ է որ կը տեսնամ . կուրծքիդ վրայ զգեստդ պատուած է . . . գնտանկ մը անցեր է հոն . չէ չէ , ապա թէ ոչ ասանկ ուժով չէիր ըլլար : . . . Պէտք է որ թաշկինակդ և փողպատդ առնեմ : . . . նայէ զգեստդ փըճացեր է . . . ինչու համար ասանկ աղուոր հագուեր ես . հարսնիքի կ'երթայիր : . . . ԱՌ կտոր մը դինի խմէ . ինչու դուռմէ ամանը հետդ չես առներ . որ Գորսիգացին առանց ատ ամանին տունէն դուրս կ'ելլէ : — Ետքը թէնը պատելու միջոցը , յանկարծ կ'ըսէր . կրկին հարուած . երկուկըն ալ մէկէն մեռած . . . իմ ժողովրդապետս շատ պիտի խընտայ . . . կրկին հարուած : . . . ինչ և իցէ , վերջապէս մեր պղտի կրիան՝ Քիլինան եկաւ :

Օրսոյ պատասխան չէր տար , մեռելի պէս գունատ էր ու սաստիկ կը դողար :

— Քիլի , պոռաց Պրանտոլաչիոյ , զնա սա պատին ետին նայէ : Աղջիկը ձեռքով տաքով աշխատելով՝ ելաւ պատին վրայ , և Օրլանտուչիոյի դիակը տեսածին պէս՝ երեսը խաչ հանեց :

— Աս բան չէ , ըսաւ աւազակը , գնա սա կողմն ալ նայէ :

Աղջիկը նորէն խաչակնքեց ինքզինքը :

— Դու ըրիր աս բաները , հօրեղբայրս , հարցուց վախով մը :

— Ե՞ս . ալ ես բանի չեմ գար ասկէ ետքը : Քիլի , Օրսոյի գործն են ատոնք . ուրախակցութիւնդ ըրէ իրեն :

— Աղաւնի շատ պիտի ուրախանայ , ըսաւ Քիլինա . բայց վիրաւորուելուդ վրայ պիտի ցաւի , Օրս' Անտոն :

— Ահաւասիկ , Օրս' Անտոն , վերքդ պատեցի , զուրցեց աւազակը . Քիլինա ալ ձիդ գտաւ բոնեց : Հեծիր վրան ու հետա եկուր Սգայցընայի անտառը . նայինք մարդ կը յանդկնի գալու դրտնալու զբեզ հոն : Մեր ձեռքէն եկածին չափ աղէկ կը նայինք զբեզ : Երրոր Սըրբուհւոյն քրիստինեայ խաչը հասնինք , պէտք է որ ձիերէն վար իջնանք : Զիդ Քիլինայի կու տաս , որ կ'երթայ Աղաւնիի իմաց կու տայ . հիմա ճամբուն վրայ յանձնարարութիւններդ կ'ընես իրեն : Ամեն բան կրնաս ըսել իրեն , Օրս' Անտոն . աւելի յանձն կ'առնէ կտոր կտոր ըլլալ . քան թէ մատնել իր բարեկամները :

— Ուր կ'ուզես երթամ , Պրանտոյ , հարցուց Օրսոյ մարած ձայնով :

— Քու ձեռքդ է ընտրելը . կամ բանտ կամ անտառը : Բայց տէլլա Ուկապիաներուն ցեղին մարդիկը բանտին ճամբան չեն զիտեր . ուստի մաքին երթանք , Օրս' Անտոն :

— Օզը ելան ուրեմն իմ ամեն յոյսերս , զուրցեց ցաւազին սրտիւ վիրաւորեալը :

— Յոյսերդ . գեռ ի՞նչ կ'ուզէիր ընել երկու հարուածով հրացանով մը : . . . նայէ նայէ , ի՞նչպէս ալ վիրաւորեր են զբեզ : Այդ երիտասարդները կ'երևայ

որ կատուներէն աւելի ամուր են եղեր
մեռնելու :

— իրենք առաջ պարզեցին, ըստ
Օրսոյ :

— իրաւ անանկ է, մոռցայ . . . թի՞ֆ,
թի՞ֆ. պո՛ւմ, պո՛ւմ. կրկին հարուած
մէկ ձեռքով : . . . թէ որ ասկէց աղէկ
կրնայ նետուիլ նէ, ես ինքզինքս կը կա-
խեմ : . . . վերջապէս հեծար . . . երթա-
լէդ առաջ մէյ մը ըրածիդ վրայ նայէ.
քաղաքավարութեան դէմ է առանց
բարե տալու ընկերութենէդ բաժնուիլ:

Օրսոյ մորակեց ձին. որովհետև ան-
հնարին էր որ կարենար տեսնել այն
խեղճերն որոնց ինքը մահ տուեր էր :

— Օրս' Անտոն, կ'ուզես որ շտկէ շի-
տակ խօսք մը ըսեմ քեզի, զուրցեց ա-
ւազակը՝ ձիուն սանձը ձեռք առնելով:
Աս երկու խեղճերը կարեկցութիւնս կը
շարժեն . . . կ'աղաչեմ ներէ ինծի . . . ա-
նանկ գեղեցիկ . . . անանկ ուժով . . . անանկ
երիտասարդ . . . որչափ անգամ յուղան-
տուչիոյի հետ մէկտեղ որակ ելեր եմ...
չորս օր հազիւ կայ որ սիկարի ծրար
մը տուաւ ինծի . . . վինչէնդէլլոյ ալ
միշտ զուարթ էր : . . . իրաւ է որ զու-
ուրիշ բան չէիր կրնար ընել . . . և հա-
րուածն ալ անանկ աղուոր է՝ որ ցափիլ
չըլլար . . . բայց ես վրէժ խնդրելու ա-
ռիթ չունէի իրենցմէ : . . . Գիտեմ որ
իրաւոնք ունիս. երբոր մէկը թշնամի
մը ունի՝ պէտք է մէջտեղէն վերցընէ:
Սակայն Պարրիչիները հին ցեղ են . և
դժբաղդաբար սերունդնին պիտի կոր-
սուի . . . և կրկին հարուածով մը . շատ
նշանաւոր բան :

Այսանկ Պարրիչիներուն դամբանա-
կանն ընելով Պրանտոլաչիոյ, աճապա-
րանգ դէպ՚ի Սդացցոնայի անտառը կը
տանէր զօրտոյ, Քիլինան ու Պրուսկոյ
շունը :

Կը շարունակուի:

Որդի մը իր ազատուքիւնը կը կոր-
պնցընէ հայրը ազատելու հաւաք.

Գաղղիացի զօրապետին մէկը երբոր
իր զօրքին թիւը լրացընելու համար ե-
րիտասարդներ կը ժողվէր, մէկ գեղե-
ցիկ երիտասարդ մըն ալ ինքնիրեն աս
զօրապետին առջին ելաւ. և թէպէտ
ինքն անմեղ տղայ մըն էր, բայց կը
վախնար ու կակազելով մը զինուորու-
թեան կ'ուզէր գրուիլ: Զօրապետը սկը-
սաւ քաջալերել զինքը որ սիրտ առնէ:
ինդրեմ Տէր իմ, ըսաւ իրեն երիտա-
սարդը, չկարծէք թէ վախնալուս պատ-
ճառը չարիք մը ըրեր եմ՝ անոր համար
է, հապա կը վախնամ որ զիս չէք ըն-
դունիր, և ան ատեն թշուառութիւնս
անտանելի կ'ըլլայ: Աս ըսելու չմնաց՝ ե-
րեսի գոյնը մէկէն նետեց: Զօրապետը
քաջալերելով, զքեզ սիրով կ'ընդունիմ,
ըսաւ, ինչու չէ, միայն կ'ուզեմ քու ինչ
վիճակի մարդ ըլլալդ ինծի պատմէիր,
ըսաւ: Ես հրամանքիդ տեղն՝ ի տեղը կը
պատմեմ, ըսաւ երիտասարդը . որպէս
զի ետքէն չցաւիս: Մէյմը երեսս կը
նայիս, ես քաջ՝ ուժով երիտասարդ
մըն եմ, իմ պարագս ընելու խիստ ճիշդ
եմ, բայց ողբալի վիճակս զիս կը ստիպէ
որ քեզմէ այնպիսի թոշակ մը խնդրեմ
որ ուզեն չուզես տաս ինծի, և անկէց մէկ
փող պակաս տաս չըլլար. և գիտցիր որ
եթէ զիս ստիպող զիխաւոր բան մը չըլ-
լար, ես որ և իցէ կերպով իմ ազատու-
թիւնս քեզի ոչ երբէք կը ծախէի: Ու-
սի թէ որ 500 լիրէ ստըկէն պակաս
ըլլայ՝ յոյս մի ունենար որ ես քու ծա-
ռայութեանդ մէջ մտնեմ. և թէ որ չեմ
տար ըսես, սաստիկ սիրտս կը կոտրես,
Զօրապետը դարձաւ ըսաւ. Հինգ հա-
րուր լիրէ. զարմանք. քիչ բան չէ. բայց
շիտակը ըսեմ, դուն շատ աչքս մտար.
յուսամ որ քեզմէ շատ աղէկ ծառայու-
թիւններ պիտոր տեսնեմ, ուրեմն հոս
եկուր, ահաւասիկ քեզի ուզածիդ չափ.
ահա զքեզ զինուորաց կարգը կը գրեմ.
ստորագրէ սա թղթին վրայ քու անունդ,
և պատրաստուէ ճամբայ ելլելու.